


ԳԱՐԵՒԹՅՈՒՆ

ԺԱԳ Ա. ՅԱԿՈԲՅԱՆ



F. Զարեհ

Gf
6 NOV 2011


851.99

~~Հայոց
19. 7. 43 - 10. 17~~

ԺԱԳ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ

ԳԱՐՏՎԻ ԺԱՄԹԱՆ

ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ



Գ. Ա. Հ. Պ. Բ. Հ.
1938

17426

ՏՊԱԳՐ. "ԳԱԼԵԱՆ"

ԱՆՑ ՈՐԴԻՆ

Ա.

Ողջո՞յն, Անցո՞րդ անձանօր.— իբրեւ լոմայ քանկազին
Քեզ կը բերեմ խումկ եւ վարդ.
Քումայք ցայզուն՝ այս ազնիւ, լինի պէս նարմ ռոպէին՝
Ինծի եկու՛ր, բարի՛ մարդ:

Շու՛ս, ձգէ՛ այդ պողոտան՝ ուր ժխորք քու սրտիդ
Կը դարբնէ մահլ՝ զինո՞վ,
Ուր փոշիի եւ գոլի մառախուղներ քամածախիս
Քեզ կը խեղզեն մոլուցքով:

Հոն՝ զարշամոն իր շունչով՝ ցոփութիւնը կատաղի՛
Մընլորսն է նուաներ.

Եւ սառ մուրին մեջ խորո՞նկ ու կեղծիմին տակ լեղի
Ա՞ն, սերդդ ժանիք կապեւ:

Բ.

Շու՛ս, ձգէ՛ այդ պողոտան՝ ուր մոլորմ, տրսմազին,
Կը քախառիսաւաւիր,
Եւ մանուկի պէս ժպտուն, մեկդի նետած սիրող հին,
Հեֆ եղայր, ինձ մօսեցի՛ր:



23724 - 59

Յառաջացի՛ր դաւտին մեջ ուր ցայզն ափով իր լուսէ՝

Ոսկի ցորեն է ցաներ,

Ու հետեւ՝ գետակին՝ որ ոսկեանձ կը վազէ
Մինչեւ պուրակն ու ձորեր:

Կանք ա՛ռ այսեղ՝ փրփրուն վարդենոյն մօս ցնծազին,
Դիտէ՛ հեռուն լուսափաղփ. —

Ահա հանդա՛ր կ'երկարի ծիլ ծառերու լոյծ շուքին.
Գաղտնի ձամբան սիրատրի...

Եկո՞ւր, մտնե՞նք միասին անոր դոնին գաղտնապահ՝
Սաղարքներու մեջ բացուած.

Այս նամբան ալ իր տղու հեֆխարն ունի շափիւղայ, —
Ունկնդրենի իր երզը ցած:

Տե՛ս. իրիկունն երփներանգ՝ զուլին առջեւ ծնրադիր՝
Կը դարպասէ ջրցայտն որ

Պարիկի պէս, շողերուն փալփայանին արբշին,
Կը կայրէ պար մը բոսոր:

Շրբունիի պէս կիսաբաց՝ ծիլերուն մեջ՝ բոյերու
Վարդ խոստում մը կը ծաղկի.

Ճիւղերուն նես կը խաղայ անմեղ՝ տարփանի մը նովու.
Բորբ ծափերով մանուկի...

գ.

Անցո՞րդ, ծծէ՛ շաւիղին բուրումները կանացի, —
Սերերով են ակաղձուն.

Վազէ՛ անհոգ, խօ՛լ շնչէ միջոցն՝ ուրսեղ կը յածի
Լոյսի նուագ մը ծիծղուն:

Ճամբուն վրան ես՝ շոա՛լ, — լուռ շուբերէն ապահով, —
Ամբողջ սիրտը եմ ափուեր՝

Իր յոյսերով, տենցերով, լոյս խիճներով, վիշերով,
Ծաղիկ սերով արբանուեր:

Օ՛ն, ժիշ մըն ալ տուզուինք ներս . . . Մրժիդ ձուլուին ես
Կ'ըղձամբ ճամբուն սրտին հետ նարզու.

Կ'ուզեմ՝ ինձի պէս զզաս ծով բնուրիւնն անբառամ,
Ըլլա՛ս եղբայրս հերանոս . . .

Եկո՞ւր, Անցո՞րդ անձանօր, — Եւ դաբիրին ծնրադիր՝
Անմեղ ցայզուն այս հումայր,

Անհունն ի վար պտուժող Գաղտնի ձամբուն՝ սիրալիր
Լսէ՛ նուազն, — իմ հեֆխար . . .

ՀԵՌՈՒՆԵՐ . . . ՀԵՌՈՒՆԵՐ . . .

Ա.

ՀԵՌՈՒՆԵՐ . . . ՀԵՌՈՒՆԵՐ . . .

Ես սիրում եմ մքնարար նորակեր,
Երբ ամէն ինչ երազում է հոգու հետ...
... Եւ քում է որ անեցր է ամէն ինչ—
Ու ողջ կեանէդ է մի անսահման բաղր նինջ:

Վահան Տէրեան

Զուրելուն մէջ կտոր կտոր հայելիներ կ'արիւնին,
Հայելիներ՝ ուր կը ցոլան անթիւ աչքերն իրիկուան.
Ո՞ր հարսն արդեօք նետեր է հոն զարդարանքի
հայելին.
Ուր կարծես դեռ իր կոյս դէմքին գիծերը մեղմ
կը դողան...

Հեռուներու ափին կանգնած շլացման պահն է ոսկի,
Ուր իր ճամբուն երկայնքն ի վար, — կարծես խոց-
ուած գաղտնօրէն, —
Ամէն նայուածք խոր կ'երազէ՝ լոյժ աչքերով եղնիկի,
Եւ ուր հոգին իր սպիին կը գգայ բացուիլը նորէն...

Իրիկունը ծառերուն մէջ իր պրիսմակն է փշրեր,
Ու կը տօնէ շուայլութիւնն իր արիւնին բոցեղէն,
Որուն բոյրը տերեւ տերեւ, օ՛, կը յորդի ճիւղերէն.

Ճուքերն իրենց առագաստը դէպի գիշեր կը բանան.
— Ո՞հ, ծեզ դիտե՛լ ազահօրէն բիւր աչքերովն իրիկ-
ուան,
Քաղցր հեռուներ, զինջ հեռուներ, ո՞վ հմայող հե-
ռուներ ...

Զուրելուն մէջ կտոր կտոր հայելիներ կ'արիւնին ...

Մ Թ Ն Շ Ա Ղ

Արիշէն վար՝ շուայլ շուշաններ կը տեղան,
 Զիւնի թաւիշ ուլունքներու ճիշդ նման,
 Յուշի՛կ շոյուած շշուկներէն հեշտ սիւքին,
 Արիշէն վար շուայլ շուշաններ կը թափին
 Առուակին մէջ՝ ուր ցոլացումն իրիկուան,
 Յնցուղուելով տերեւներէն ոսկեծին,
 Կը տարածէ ցոլքի երազ մ'անսահման...
 Եւ արիշէն վար շուշաններ կը թափին,
 Ինչպէս ծիւնի փաթիլներ՝ որ կը շողան
 Գինովցած ծով շշուկներէն մշուշին,
 Որուն ետեւ առուակին մէջ աղուածայն,
 Արիշէն վար նոր շուշաններ կը թափին
 Շառայլներուն հետ իրիկուան վրձինին,
 Ուրկէ ծորող նկարին մէջ դաշտային,
 Զիւնի ճերմակ ուլունքներու ճիշդ նման,
 Արիշէն վար՝ շուայլ շուշաններ կը տեղան...

Կ Ա Ր Օ Տ

Համբոյրիդ, զիւե՛ր, պատուհանս է բաց:
 Մ. Մեծարենց

Այնքա՞ն կարօտ եմ կանչին. սրինգի մը հեռաւոր,
 Այնքա՞ն կարօտ հերիաթին՝ երազող զինջ աչքերու,
 Որ կըղծայի բանալ սիրտս ամէն լոյսի եւ հովու,
 Երկինքի լոյծ կուսութեան խօ՛լ տարփանքը զգալու:

Սաղարթներուն մէջէն՝ ուր արեւը բժոժ կը բանի,
 Ինչո՞ւ ճամբուս երկայնքին դալար սօսափ չի տեղար.
 Զանգերն ինչո՞ւ հեռուէն չեն վազեր մօտըս կայտա՛ռ.
 Ահ, ճամբոյրիս տակ վտիտ՝ թիթեռնիկ մը կը թօշնի:

Սիրուն աստղե՛ր, ծեր լոյսի բոժոժներուն մէջ արծաթ՝
 Ինծի ճամբար ինչեցէք զորովալից երգ մը տաք,
 Եւ մազերուս մէջ, զեփիի՛ռ, ծափահարէ խօլարծակ.
 — Սակայն շուրջըս ես կը զգամ խուսափում մը
 լիառատ...

Ո՞հ, այն ատեն, դո՛ւն եկուր, աղուո՞ր, աղուո՞ր
իրիկուն,
ինծի եկո՞ւր մանուկի երազատենչ քայլերով.
—Ծածուկ դուռը պարտէզիս բաց եմ թողած սի-
րոյդ ծով,
Քեզ կը սպասեմ — ժամադիր՝ մօտը շուայտ վար-
դենւոյն:

Եկո՞ւր, եկո՞ւր, սիրելիս թո՞ղ ծեռքս ափիդ մէջ
պահեմ,
Ու ճակատը ծռեմ վար՝ ուսիդ վրայ հեշտալի.
Աղջկայ նուրբ շրթներով համբուրէ զիս տարփալի,
Ու պինդ գրկէ՛, սեղմէ սիրտս՝ հոտեւան շէկ կուրծ-
քիդ դէմ:

Այնքա՞ն կարօտ եմ կանչին սրինգի մ'որ հեռո՞ւն է...
—Ո՞հ, պարուրէ՛ իմ հոգին խարտեաշութեամբ քու
սիրոյն,
Ու սիրէ՛ զիս մոլուցքով, աղուո՞ր, աղուո՞ր իրիկուն,
Թէեւ գիտեմ թէ սէրըդ քիչ քիչ զաղտնի կը սպաննէ...

ՄԵՌՆՈՂ ԺԱՄՈՒԱՆ ԱՆԿԻՒՆԷՆ

Ոսկի մատներն իրիկուան
Մեղմ կը հպին ծառերու
Ստեղներուն — հոն՝ հեռո՞ւ...

Բոյրերու երգ մ'անսահման
Առագաստն իր կը բանայ
Ճիւղի զմբուխտ ծովուն վրայ—

Ուր արեւ մը կը փախչի՝
Սեւ որսորդին օդայած
Անյայտ նետէն զարնուած...

Դա՞ռն է ցայտքը կարկաչի՝
Երբ զուրին մէջ իրիկուան
Աչքերն արիւն լոկ կուլան. —

Կուլան մէջէն ծառերուն
Անհունօրէն կարմիր եւ
Նուրբ փոշիներ հոլաթեւ:

Քողածածուկ ժամ տժգոյն՝
Ուր ամէն սիրտ տրտմահակ
— թեւի մը պէս հոգեվարք —

Կ'ըղձայ խոյս տալ՝ անստոյգ
Վաղուան մթին ճամբայէն,
Սնհետ փախչի՛լ ինքն իրմէն...

Ոսկի մատներն իրիկուան
Կ'ոգեվարին ծառերու
Ստեղներուն վրայ՝ հեռո՞ւ...

ԻՐԻԿՈՒՆՆԵՐ

Il est des soirs où les fleurs ont une âme.

ALBERT SAMAIN.

Իրիկուններ թանձրամած,
Անհուններու ոսկի ափին պարզուած՝
Զերթ առագաստն հեքիաթային մէկ նաւու,
Եւ շղարշեայ բոցերու եւ թոյրերու
Հովահարին պէս ծփո՞ւն, —
Իրիկուններ հեշտագին, իրիկուններ երազուն՝
Հոգիիս մէջ կը նային...
Իրիկուններ հոգիիս մէջ կը թռչին
Նուրբ թեւերով թիթեռի՝
Ուր երկնքին կապոյտն ու շէկը բարի
Կը նշանուին իրարու...

Օ՛, էութեանս դղեակին մէջ՝ գոյներու
Եւ զանգերու հարսանիք մը կը խայտայ,
Եւ ժամանակն հոգեհմայ
— Որ կը վազէ բորբ վարդերու ճամբայէն՝
Լոյսը թեւին, խօլօրէ՞ն, —
Բաժակներուն մէջ գինիի
Կ'արիւնի . . .

Եւ հեռո՞ւն՝ հոն՝
Հորիզոնին գաւիթին վրայ մարմարիոն
— Սէրերու պէս լուսաշող, անհո՞ւն՝ նման կարօտին, —
Իրիկուններն հանդա՛րտ հանդա՛րտ կը խաչուին...
Կը զգամ կայտառ անյագութիւն մ'այն ատեն
Որ կ'արշաւէ քառասմբակ ինծի պէս,

Զուրերու սառ երակներուն ընդմէջէն,
Կամ ճնճղուկ մը ինչպէս,
Խենթ կ'ոստոստէ ծաղկէ ծաղիկ, ճիւղէ ճիւղ,
Ու մըրիկի պէս կը պայթի աներկիւղ՝
Աստղերուն քով, ծառերուն մէջ, աչքերուս...

Բայց երբ գոյներ զրասոյգ՝
Հայելիի փշրանքներու մէջ կուլան
Իրենց փայլին հրաժեշտը սրնգածայն,
— երբ միջոցին մէջ յամրաքայլ կը պարտկի
Տարտամութիւն մը մանուկի,
Լոռութիւնն երբ փաթիլ փաթիլ կը ծիւնէ
Դաշտերուն մէջ՝ ուր լո՛կ հօտն է
Որ կ'անցնի բոյըն իր գեղմերուն կախելով
Խիղբերէն վար յոյլ եւ թոթով, —
Ա՞հ, կը հիւծին իրիկուններն՝ անկասկած՝
Սա թռչունին խանդակաթ աչքերուն մէջ պահուըտած.
— եւ այս պահուն անորոշ՝
Ուր կ'անցընէ մառախուղն իր քողը գորշ
— իբրեւ դիմակ աղարծի —
Ամէն դէմքի եւ գիծի,
Ուր մթութիւն մը հեշտին
Կը զօղանցէ, կը զօղանցէ՝ տրտմագին՝
Ծաղիկներու բոժոժներուն մէջ թառամ, —
Ո՞հ, ես կը զգա՞մ, անհունօրէն ես կը զգա՞մ
Թէ կը շիզին իրիկուններն ամէն տեղ
— ձիւղերուն մէջ եւ զուրերուն վրայ խաղաղ, —
Թիթեռնիկի մահով նրբին եւ բիւրեղ...
Օ՛, իրկուննե՞րն երազուն, իրիկուննե՞րն հեշտագին,
Որ հոգիիս հետ, դանդա՞ղ,
Վարդերուն մէջ կը մեռնին...

ԿԱՐՄԻՐ ԻՐԻԿՈՒՆ

Իրիկունը ծառերուն բարձրէն հանդաշրտ սահելով,
Ու կալթելով ծիծաղուն ծաղկէ ծաղիկ զերթ թիթեռ,
Հովանոցն իր կը բանայ, աղջկան մը նազանքով,
Լճակին մէջ՝ ուր արդէն կարապն իր թեւն է ծալեր.

Տակաւ կը զգամ ճաճանչի մը հոգեվարքն հոգեթով՝
Ճամբուն վրայ զոր տղու անմեղութիւն մ'է ծածկեր.
Ու կը լսեմ փոքր հօտին բոժոժներուն մէջ թոթով՝
Խոտին բոյրին պլուած՝ սիւքերուն պարն ոսկեհեր ...

Մեղկ մշուշ մը կը ծիւնէ շափրակներուն վրայ հիր,
Ու կը շնչեմ շրթներովս գիրգ տարփանքն որ կը թռչի
Երազներէն աղջկան՝ որոնցմով օդն է արբշիո...

—Ո՞վ իմ հոգիս, ձեռքիդ մէջ բռնէ՛ ցայզը կարմրաշող,
Ու խօ՛լ սեղմէ զայն կուրծքիդ իբրեւ սիրտ մը տենչալի.
Ո՞հ, ծառերէն, ամպերէն՝ իրիկունն յոյշ անծրեւող՝

Սիրիլայի մ'երազն է, չքնաղ երազն որ կ'ուռի...



ՍԻՐԱՀԱՐՄ

Իրիկունը տարփալի
— Ուր նրբօրէն կը հալի
Բոյրերու շեղ մը վսեմ,—
Կուրծքիս վրայ կը սեղմեմ...

Տերեւներու, թռչունի
Անհուն սիրտ մը կ'արիւնի
Սա շողին մէջ գանգրահեր՝
Որ նայուածքս է նուաներ:

Լոյսին, բոյրին, աստղերուն
Բառերով նուրբ եւ թագուն,
Կը յանձնուիմ իրիկուան:

Ու վախնալով որ յանկարծ
Մութը գողնայ սիրահարս,
Գաղտնի սիրտը խօլօրէն

Ես կը պատմեմ լոկ իրեն...

Ի Ր Ի Կ Ո Ւ Ն

Հին երգի պէս, իրիկունն ուղիներէն ինծ կուգայ...
Աչքերուն մէջ՝ վարդի ծո՛վ նինջ մը ծաղիկ կը բանայ,
Եւ ուղիներն ինծ կուգան իրիկունէն լո՛ւռ քշուած...

Խարտեաշ մանուկ մը ահա բանալով ծեռքն իր ճերմակ,
Այնտեղ կը զգայ թաւիշ ծիւնն երեկոյեան կապոյտին,
Ու լա՛յն բացուող ծեռքին մէջ, ա՞հ, մանուկներ կը
ծիւրին...

Հեշտ սրտի մը նուաղումն երկնքին մէջ կ'երկարէ
Երանգներու տարփալի երազանք մը բարունակ.
Ու երկինքը սրտիս մէջ կը նուաղի՛ ներդաշնակ...

Հին երգի պէս, իրիկունն ուղիներէն ինծ կուգայ...

ԶԱՅՆԵՐ ԻՐԻԿՈՒԱՆ ՄԷԶ...

Այս իրիկուն, մեռնելու տենչէն խոցուած ո՞վ հոգի,
Լսէ՛ բոյը զողանջող բոժոժներով իր ոսկի՝
Եթերին մէջ որ կարծես պարտէզներուն վրայ բարձած
Կը նմանի թափանցիկ զանգակատան մ'օդայած...

Միջոցն անհո՞ւն է կուժի մը պարապին պէս գաղտնի՝
Ուր շշուկի մ'արձագանգն ազահօրէն կ'ընդլայնի...
Լսէ՛ սիրաը ջութակին որ — վէրքերուդ բարեկամ—
Կը թափառի գրկուած՝ ճառագայթի մը տարտամ:

Ծառերուն մէջ յամեցող հայլիներուն շլացման
Կախարդանքը բանտարկէ՛ նայուածքիդ մէջ սիրակաթ.
Շու՛տ, ճակատըդ հանգչեցո՞ւր ուսին անցնող այս
մանկան,

Ու շնէ՛ իր վարսերուն խարտեաշութիւնն երփինա-
թերթ. —
Ա՞հ, ո՞վ հոգիս, վարդերուն եւ լոյսերուն մահուան
մէջ՝
Լսէ՛ հանդարտ երեկոն որ կը թափի փերթ առ փերթ...

ԲԼՐԱՆ ԼԱՆՁԻՆ

Ինչպէս հեքիաթ մը մամիկին շրթներուն,
Հիւղը՝ հեռո՞ւն՝ բլրան լանջին կ'օրօրուի.
Իր տանիքին կ'արիւնի ցայգն հեւհեւուն՝
Ինչպէս հեքիաթ մը մամիկին շրթներուն...

Երբ յուլօրէն շաղն այգիին մէջ կ'իջնէ,
Պարտէզներէն խոյս կուտայ թեւ մը բոյրի.
Ծո՞վ ծառերուն կանաչը դափ կը զարնէ,
Երբ յուլօրէն շաղն այգիին մէջ կ'իջնէ:

Սկին վրայ հակած զուարթ աղջկան՝
Սրեւն իր սանտրն ամպին տակէն կը նետէ.
Դաշտէն դարձող մշակները կը խնդան՝
Սկին վրայ հակած զուարթ աղջկան:

Հօտը կ'անցնի օծապտոյտ ուղիէն՝
Ուր ցայգը ժի՞տ կը թաւալի փոշելից.
Եւ ծիւնաթոյր վտակի պէս յամրօրէն՝
Հօտը կ'անցնի օծապտոյտ ուղիէն:

Հիւղը՝ հեռո՞ւն՝ բլրան լանջին կը խոկայ,
Ինչպէս հեքիաթ մը մամիկին շրթներուն.
Ու մինչ հովը թուփերէն բոյր կը գողնայ,
Հիւղը՝ հեռո՞ւն՝ բլրան լանջին կը խոկայ...

ՃԱՄԲՈՒՆ ԵՐԿԱՅՆՔԻՆ

Զոյգերու պէս՝ յուլօրէն՝
Ծառեր ճամբուն հետ թեւ թեւի
Դէպ հորիզոն կը քալեն. —
Ստուերն իրենց կը հետեւի
Տարտամ ծայնի քայլերով.
Եւ իրիկունն իր եղնիկի
Զգալով մահն, անվրդով,
Կը թաղէ իր ճակատն ուկի
Ծառերու ծուշի ծոծրակին...

— Ճամբէն անցնող չքնաղ տղան
Կը զգայ երկայնքն իր միսին
Գողտըր մատները նուաղման
Որ իրիկուն կը բուրեն...

Ծառեր ճամբուն հետ սիրտ սրտի
Դէպ հորիզոն կը քալեն. —
Մինչ սրտիս մէջ կը պարտի,
Նուրբ քայլերովն ստուերին,
Ռտնածայն մը ցաւագին...

Օ, ուղիներն ուր իրիկուան
Կը հնչէ զանգն հոտեւան...

ՄԵՌԵԼՈՅԻ ԻՐԻԿՈՒՆ

Շուքն իրիկուան, բոյրի պէս, կը բարձրանայ ծորերէն...
Խունկին պարոյըն անորոշ կը պըլլուի մոմերուն
Որ կը դողան հուսամի ծոյլ նուաղման մէջ անհուն,
Եւ սաղմոսի մը կուգայ հեւքն հոգեվարք՝ մատուռէն...

Ուռենիներ, հովին մէջ, կը զգան սիրտ մը որ կուլայ,
Եւ իրենց խոց ճիւղերէն անցնող կանչեր շա՞տ տիսուր,
Մինչ կ'աղօթէ շատըրուանն աւազանին մէջ անդոյր՝
Լալով հատերն իր հիւծած վարդարանին յակինթեայ.

Շիրիմներու կածանէն կ'անցնի երազ մ'անանուն.
Ճերմակութեանց մէջ դալուկ՝ մեծ թակոյկներ կը
յորդին,
Եւ շըթունքներ ծարաւի կ'ըմպէն սէրը սիւքերուն...

Անդորրութեան մէջ՝ ուր վէրք մը կը հոսի, ո՞վ
սիրտն իմ,
Քու լուութեան տաւիղով լա՛ց մեղեդին իրիկուան,
Մեռելոցի իրիկուան՝ ուր հոգիներ կը յածին...

Շուքն իրիկուան, բոյրի պէս, կը բարձրանայ ծորերէն...

ԱՅՍ ՎԱՐԴԻ ԻՐԻԿՈՒԱՆ...

Այս վարդ իրիկուան
Նինջիս ճամբայէն՝
Կանցնի տրտմօրէն
Պարիկ մը՝ անծայն.

Շըթներուն վրայ՝
Ուր գառն ժպիտի
Վէրք կը պտըտի,
Բառ մը կ'ամպանայ...

Լոռութեան շռայլ
Նետերէն խոցուած՝
Թեւերն են կոտրած,
Եւ աչքերն՝ անփայլ:

Պահն է անանուն՝
Ուր սիրտը մանուկ
Կը բաղծայ, — թակոյկ
Մ'ինչպէս ակաղծուն, —

Գաղտնի խօսքերու
Անձրեւն իր տեղալ,
Ու հեշտանքն զգալ
Նորէն լեցուելու...

ԴԱՇՏԱՆԿԱՐ

Միջոցն՝ առոյգ բոյրերով է նկարուած,
Եւ պարուրուեր կանաչութեամբ մ'երկիւղած:

Օ՛, գարունի այս փիթթումը մետաքսէ՝
Որ օդին մէջ անյազօրէն կը վազէ.—

Թուչունին ճիչն եղնիկի պէս կը ցատքէ
Շառափներու ճամբուն վրայ ոսկիէ...

Միւքերուն մէջ ճիւղի զուարթ ոստումներ
Կը մտրակեն անդորրութիւնն ու եթեր:

Ուղիները բերկրութեամբ են սփոռուած.
Եւ զուրերուն մէջ մինչ անթիւ այտեր թաց

Կը մարմրին վարդերու պէս հեշտօրէն, —
Ծաղիկներուն վրայ լոյսեր կը ծիւնեն...

Խ Ա Ն Զ Է Ւ Ն Ք

Ա Շ Ն Ա Յ Ի Ն

Մայրամուտն իր սուրով ոսկի,
Լիճին մէջէն եւ դաշտերուն,
Արահետ մ'չ բացեր վէրքի:

Անոր եզրին՝ բեկած ցողեր,
— Հեռի մատրան զանգերուն հետ,—
Սուգի թափօր մըն են կազմեր:

Թռչուն մը հո՞ն ի զու՞ր կ'ըղձայ
Թեւն իր պարզել՝ իբր հովահար՝
Հորիզոնին այտին վրայ. —

Ճիւղերուն մէջ, շուրջն իր մարմնին
Կը թափառի երազի պէս
Նուրբ հոգեվարք մը աշնային...

Եւ ճամբորդը իրիկնադէմ
Կը զգայ սիրտն իր՝ քառուղիին
Վրայ խաչուի՝ անհունօրէն...

Ա՞հ, ո՞վ հոգիս, սուգի ճամբան,
Տե՛ս, կ'երկարի քու պարտէզէդ.
— Դա՞ռն է զգալ խաչը աշնան...

Դաշտերուն մէջ լի մեղկութեամբ աշնային,
Կը պարպուի միջոցին սիրտն յուլաբար.
Տերեւները, թեւերու պէս նետահար,
Կաղ թուիչքով մը հովերէն կը քշուին:

Գիւղանկարն՝ ուր կը հնչէ զանգ մը, յամը,
Ծաղիկի նուրբ վէրքով հեռո՞ւն կը ցաւի.
Եւ սա ճամբորդն այնքան յոգնած կ'երեւի՝
Որ ճամբուն մէջ պիտի իյնայ տրտմահար...

Դաշտերուն մէջ լի սարսուռով աշնային,
Դառն ու վախտ լսուի սրինգ մը կուլայ.
— Ո՞վ իմ հոգիս, քեզ կը բերեմ իբր ընծայ՝
Հեռո՞ւն մեռնող թիթեռնիկին նինջն յետին...

ԴԱՇՏԻՆ ՎՐԱՅ

Մ. ՄԵԺԱՐԵՆԾԻ ՃԱՂԻԿ ՀՈՂԻՒՆ

Դաշտին վրայ կը ծիւնէ կապոյտ հեշտանքն ի-
րիկուան...
Սիրատարփի կանչն երկնքին՝ ջուրերուն մէջ կը հիւծի,
Զերդ փողի մը ծայնը լոյժ՝ անտառներու խորութեան.
Վարդ պահն է ուր ես կը զգամ բոյրի մատներ
աղարծի՝

Մթնոլորտին մէջ բանալ անթիւ վէրքեր թուչունի.—
Աշխոյժ թուիչքն հովերուն, ուր եղնիկներ կը կայթեն,
Շուշանի պէս փերթ առ փերթ հետզիետէ կը թօշնի,
Մինչ բաղձանքի սրինգներ կ'ոգեվարին յուլօրէն...

Մեժարենցի կոյս հոգին, ինչպէս տղու դէմք մ'անոք,
Զութակի մը կարօտին վրայ թեթեւ կը հակի,
Ու կ'երազէ լոյսի ծափ, սէր ու ծիծաղ աղջիկի:

Ամէն ծաղիկ կ'ողողուի գաղջ սուտովը գիշերուան...
— Ես կը խորհիմ այն մաքուր հոգիներուն՝ որոնք լո՛կ
Լուսնին, բոյրին, եթերին անուրջներով ապրեցան...

Դաշտին վրայ կը ծիւնէ կապոյտ հեշտանքն իրիկուան...

ԽՃԱՆԿԱՐ

Տերեւներուն մէանդրէն՝
Նրին սայլ մը ցոլքերու
Շաւիղին մէջ գաղտնօրէն
Կանգ է առեր՝ երկա՞ր ու
Բամբիոնի պէս ծիծաղուն
Ճիշերով իր թուչունի...

Երկնքին պահն երազուն
— Նունուֆար մը զերթ անգայտ —
Լճակին մէջ կը թօշնի.
Եւ իրիկուն՝ ուր շուայտ
Բոյրերու եւ երանգի
Կը հիւսուի ցանց մը անտես՝
Կարապին բողք վիզին պէս՝
Ծառերն ի վար կը հակի...
Աշնան տժգոյն նինջն արդէն
Կը ծովանայ աչքիս մէջ,
Ու յակինթներ կը թօթուեն
Իրենց կապոյտ հմայքը գէջ...

Մոլորէր է այծն՝ հեռուն...
Եւ մէանդրէն ճիւղերուն
Կ'անցնի արեւն երբ տարտամ
— Գունատ սայլորդ ցոլքերու —
Օ՛, այն ատեն ես կը զգամ,
Թէ պէտք ունիմ մեռնելու...

ՆՈՒՆՈՒԹԱՐՆԵՐ

Նունուֆարներ դեղե՞ն դեղե՞ն կը մաշին...

Հո՞ն ջուրերուն վրայ տրտում, ուր աշնան
Ցոլքերն անգայտ մատանիներ կը բանան,
Եւ հովուերգակ եղէգներուն մէջ մատղաշ,
Նունուֆարներ կ'ոգեվարին անշշուկ:

Երազանքի նուաղումով մը խարտեաշ՝
Ծիլերն անոնց, կիսաստուերին մէջ փափուկ,
Կ'անրջանան լալով կապոյտ մը նրբին.—
Կարծես կանաչ հովահարներ հոլանի՝
Անցնող սիւքէն ծոյլ թափերով կ'օրօրուին,
Այտերու մօտ մանկան գունատ եւ գաղտնի
Մաշած թաւիշ մեղկութենէն իրիկուան...
— Ու կը զգամ թէ ջուրերն ի վար հոտեւան,
Եւ հովուերգակ եղէգներուն մէջ գինով,
Կը թաւալի ցայգուն շամբուշ սայլն ոսկի՝
Անիւներուն տակ իր անյայտ փշրելով
Նունուֆարներն հոգիիս հետ ծաղիկի...

ՑԱՅԳԱՊԱՐ

Valse mélancolique et langoureux vertige I
CHARLES BAUDELAIRE

Իրիկունը միջոցին մէջ կը դառնայ՝
Ինչպէս թէթեւ շէկ փետուր մը թոչունի.
Ճամբուն սալարկն անհունօրէն կ'արիւնի՝
Բարձրէն կաթող ծաղիկներուն տակ ոսկեայ...

Զերթ պարն անյայտ հուրիներու հոլանի՝
Իրիկունը միջոցին մէջ կը դառնայ.
Յակինթ ուլունք կը ծիւնէ ծոյլ լիճին վրայ,
Ճամբուն սալարկն անհունօրէն կ'արիւնի:

Բոյրերէն վեր կ'ելլէ թալուկ մը ահա
Զերթ պարն անյայտ հուրիներու հոլանի.
Ո՞հ, ի՞նչ երազ վարդերուն տակ կը ծնի՝
Յակինթ ուլունք երբ կը ծիւնէ լիճին վրայ:

Փանդիռ մը մեղկ կուլայ սիրերգն իր գաղտնի,
Բոյրերէն վեր կ'ելլէ թալուկ մը ահա
— Յայգն հոգիիս մէջ յուլօրէն կը դառնայ. —
Ո՞հ, ի՞նչ երազ վարդերուն տակ կը ծնի...

ԿԻՍԱՍՏՈՒԵՐԻՆ ՄԷԶ ...

Կիսաստուերին մէջ նուրբ ցայգուն՝ ի՞նչքան շըթներ
կը հիւծին,
Հեքիաթն իրենց դեռ չպատմած, չմրմնջած ծայն
մ'ոսին...

Անտառին մէջ կը թափառի երբ մթնշաղ մը մոլար,
Ոտնածայնն իր շառափներուն, օ՛, ի՞նչ անուշ կը
հնչէ.
— Կոյս մ'իր սրտին կը զգայ գայթը վարդերու մէջ
ոսկեսար:

Միջոցն՝ հանդարտ՝ կը ծանրանայ սրտի պահով
մ'զգայուն՝
Ուր անորոշ ամէն շշունջ, ամէն շեշտ ինձ կը խօսին...
Իրիկուան մէջ անտառն ամբողջ կը դեգերի մոլորուն:

— Գաղտնի՛ խօսքեր, շշուկներու անհուալ քողին
տակ տարտամ,
Ինձ կը թուիք աշնչքան դիւթիչ, երազի պէս աշնչ-
քան մօտ,
Որ իրիկուան անյայտ սրտին շէկ գուրզուրանգն ես
կը զգամ...

Կիսաստուերին մէջ նուրբ ցայգուն՝ ի՞նչքան շըթներ
կը հիւծին,
Հեքիաթն իրենց դեռ չպատմած, չարտասանած
բառ մը սին...

Ա Ն Զ Ր Ե Ւ

Մայրամուտը՝ անծընեւի
թելերուն մէջ բիւրեղեայ՝
Մանուկի պէս կը խաղայ.
Ինծի այնպէս կը թըւի
Որ երկինքն է վար կախուեր՝
Տերեւի մը պէս ծաղկած.
Ու կը շնչեմ հողմերեր
Զուարթութիւնն օդայած:

Վճիտ անծընեւն հատ առ հատ,
Թիթեռնիկներ իբր արծաթ,
Ծաղիկներուն վրայ գաշտի
Ազահութեամբ կը նստի.
— Կարծես կախարդ մը թափեր
Է ծեռքերէն իր բարակ՝
Վարդարանի սատափներ:—

Սա ծիծառն է հոգեվարք
Նրբութենէն ոլորտին
Որ կ'ողողէ իր հոգին.
Տերեւներու հոտեւան
Ստեղներուն վրայ կը զգամ՝
Անծընեւի նուրբ մատներուն
Փշուիլը հեւհեւուն...

— Ո՞վ Բնութիւն, անծրեւին
Միթէ լոյծ եւ խուսափուկ,
Անհունօրէն ալ փափուկ
Թելե՞րն են որ քու թեւին,
Լոյսին, բոյրին, լռութեան
Եւ բիւրածին աստղերուն՝
Կը շղթայեն՝ մեղմածա՛յն,
Խաչուած թեւերն իմ հոգւոյն...

Հ Ր Ա Ժ Ե Շ Տ

Մթնշաղին ճամբէն գաղտնի
Կ'անցնի շշուկ մը տրտմօրէն,
Լռութեան մէջ շիջող գոյնի՝
Ծաւալելով անհունօրէն:

Տերեւներուն մէջ նետահար՝
Նշոյլներէն մայրամուտին,
Կը դողանզէ նուա՛ղ ու յա՛մը
Հրաժեշտը հիւծող սրտին...

Կ'արձագանգէ ան թախծագին
Վառ թռիչքներն այն հեռակայ,
Որ խոտին մէջ, վայր մը, հիմա,
Ինկա՛ծ, խաչուած կ'ոգեվարին...

Մահն ես կը զգամ բոյրերու զով,
Ու թեւերու պարզ մահն անտես,—
Անհուն պարապն՝ որ կուժի պէս
Միշտ կը լեցուի հառաջներով:

Ու դեռ կը զգամ ձեռք մը՝ հեռուն,
Որ թուփերու ծայնով թագուն՝
Սնդարձ սրտին քայլերուն հետ
Մեկնող ճամբան կը կանչէ՛ ետ...

Երնէ՛կ սրտին այն՝ որ կ'անցնի
Հրաժեշտի ճամբէն գաղտնի,
Տժգունութեանց յորդ խնջոյքէն
Արքենալով անհունօրէն:

ՅԵՏ ՄԻԶՈՐԵԱՅ ԹԱԽԻԾ

Յետ միզօրէ տրտմութեան՝
Ուր ամէն բոյր ծաղիկի
Կ'առնէ շեշտ մը երանգի.

Եւ ուր մանկան նուրբ միսէն
— Հիւծած ինչպէս ցոլք մ'աշնան—
Դալկութիւննե՞ր կը ծիւնեն...

Պահն անգոյն է եւ տխուր՝
Նայուածքի մը պէս տարտամ,
Ուր յուլօրէն ես կը զգամ

Թէ կը ծփայ, գողունի՛,
Թիթեռին նիրհը մաքուր:—
Ու կածանէ մը գաղտնի

— Աղջկան վարդ ճակտին պէս,—
Հեշտ կապոյտ մը՝ մեղմակի՝
Ուսիս վրայ կը հակի...

ՀԵԹԱՆՈՍ ԻՐԻԿՈՒՆԵԲ

Երկինք երկին եւ երկիր,
Երկնէր եւ ծիրանի ծով
Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղեգնիկն.

Երկինքներու բագինին վրայ երք խո՞ր կը մշաք,
Իրիկուննե՞ր ծիրանի, իրիկուննե՞ր կապուտակ,
Աստուածներուն ծեր անտես՝ կը գգամ աղօթքն
օդայած
Որ կը պատէ ամէն ինչ անմեղութեամբ մ'երկիւղած:

Ամէն անգամ որ ծեր լայն թեւերն հպա՛րտ կը
պարզէք՝
Անհուններու կամարին թառած թուչուն մ'իբրեւ շէկ,
Կը կարծեմ թէ ծաւալող ծեր բոցերուն լոյծ ճամբէն
Չքնաղ Վահագն ոսկեվարս դեռ կը վազէ խօլորէն...

Ո՞հ, այն ատեն հեթանոս սուրբ պապերուս արիւնին
Համերգն ոսկի կը լսեմ երակներուս մէջ զերմին.
Հին կարօտ մը արեւի, սիրելու տենչ մը յանկարծ
Ես կը յիշեմ հոգւոյս մէջ՝ ինչպէս երգ մը մոռցուած:

— կը լծամ ես քուրմն ըլլալ ծեր անմահական
տաճարին,

Որ իր հազար սեմերուն սփուեմ սէրըս՝ ինչպէս վարդ,
Որ ես լուամ ու օծեմ մարմարիոններն իր լազուարի
Նուրբ միսերով աղջիկի, բոյրով, իւղով թանկագին...

Իրիկուննե՞ր հեթանոս, իրիկուննե՞ր վաղեմի,
Զեզ կը սիրեմ, կը պաշտեմ՝ իբրեւ կուռքեր
Վահագնի.
Ո՞հ, թողէ՛ք զիս ծեր ոսկի բագիններուն ընծայեմ՝
Խօլ արիւնս որ պապերուս բոցեղ սրաէն գողցեր եմ...

ԻՐԻԿՈՒԱՆ ԿՐՈՆՔ

Դուն գաղտնապահ ունկնդիրն եղի՛ր մանուկ իրիկուան
Եւ իր անմահ կրօնքին սիրահար քուրմն աննման.
Նուազածուն իր եղի՛ր երգեհոնին թրթուուն՝
Ստեղներէն որուն բիւր՝ տարփոտ գոյներ կը զեղուն...

Չարչարանքներն իր երգէ՛ մեհեանին մէջ բնութեան,
Խաչելութիւնն անթառամ եւ սրբութիւնն իր շուշան,
Եւ իր արեան ոսկիին սէրն ու փառքը երգէ՛ դուն՝
Ծափ ու ծնծղայ զարնելով աշխարհի չորս կողմերուն.

Կանգնած բլրան կատարին՝ դիտէ՛ զայն ծով հիաց—
մամբ—
Շուայլ տօնով կ'ողողէ պարտէզ, լճակ, ամէն ամապ.
Սնդրիներն իր մեհեանին հրաշքով են ակաղձուն...

Ո՞հ, ունկնդրէ՛, այս թուչող անդորրութեան մէջ
բիւրեղ,
Սուրբ իրիկունն՝ որ քեզի կ'ընծայէ մահ մը շքեղ,
— Եւ իրեն պէս, ինծի պէս՝ յաւերժանաս պիտի դուն...

Դուն գաղտնապահ ունկնդիրն եղի՛ր մանուկ իրիկուան:

Ա Ն Ո Ւ Շ Ա Ւ Ա Ն

Սոսիներուն մէջ խորո՛ւնկ՝ ինչպէս կանչ մը շեփորի,
Խարտիշահեր ու մատղաշ Անուշաւան մը կ'ապրի.
Ան կը խնդայ երկնքին եւ կ'երազէ անսահման՝
Երբ երեկոն կը լեցուի սրինգներով նրբածայն:

Յասպանման իր հոգին ճիւղերուն մէջ է թաքչած,
Ու թեւերը պատանի անհունօրէն են խաչուած.
Տերեւներուն զղարշեայ սօսափին հետ կը տեղան՝
Իղծն ու կարօտն իր առոյզ, կանաչ սէրը կուսական...

Ե՛ս ալ, ե՛ս ալ անոր պէս սօսանուէր մը ըլլամ,
Եւ չութիւնս ողողած նուրբ աւիշով մը փարթամ՝
Աւիշովը բնութեան,— լոյսով, ծայնով, բոյրերով,—
Սստուածանամ անոր պէս, աստուածանամ ես
գինով...

Ապրիմ, ապրիմ միջոցին մէջ՝ զերդ խնջոյք մ'ոսկեմած,
Եւ ծորերուն, զուրերուն ու դաշտերուն մէջ նստած,
Պանին դալար ու վայրի եօթնեղեգնեայ սրինգով՝
Յաւերժօրէն բնութեան հետ ես երգեմ հոգեթով:

Ու սօսերուն մէջ խորո՛ւնկ՝ ինչպէս կանչ մը շեփորի,
Վերածընիմ ես իբրեւ Անուշաւան մը բարի...

ՀԵԹԱՆՈՍՈՒԹԻՒՆԸ

Իրիկնապաշտ հեթանոսն եմ յաւերժական...

— Երբ կ'ողողուի ծաղիկ միջոցն հայլիներով,
Եւ ծառերու ցալոքերն ոսկի կուլան գինո՞վ,
Օ՛ լեցուցած ափերս ուրցով նուիրական,
Հազուած շղարշ պարեզօտ մը ծիրանագոյն,
Ես սէք կ'անցնիմ հեռուներու ճամբէն թագուն.

Ու ծնրադիր ատրուշանին դէմ հոտեւան՝
Ուր կը ծխէ յոյր արիւնը ցայցուն յասպիս,
Ես կ'ունկնդրեմ սուրբ Բնութեան—սա աստուածիս
Պատգամներն իբր հեթանոս մը յաւերժական՝
Ամէն ծայնի, ցոլքի, բոյրի մէջ անմեկին:

Ու կ'աղօթեմ քուրմի մը պէս երազագին՝
Մթնշաղի կարմիր խաչը կուրծքիս սեղմած,
Մինչեւ շիշին հայլիները կամաց կամաց,
Ու գիշերներն ազահութեամբ զիս լուռ գողնան:
— Իրիկնապաշտ հեթանոսն եմ յաւերժական...

ԽԱԶԵԼՈՒԹԻՒՆ

Ա՛հ, երկնքին լոյծ ժայռէն թռչուն մ'անճիչ կ'իյնայ
վար,
Գուցէ յանկարծ զգալով սրտին վրայ իր բիւրեղ՝
Ոլորտին նուրբ ու թեթեւ հովահարին զարկն անմեղ.—
Նուազում մը կը ծփայ սիւքերուն մէջ տրտմաբար:

Զանգակատան մը տարտամ հեւքերն՝ հեռուն՝ կ'ան-
ծրեւեն
Գիւղանկար մ'ուր կարմիրն յոյլ կը ծուլուի սա-
տափին.
Վարդարանի աչքերու պէս՝ տերեւներ կը թափին
Խո՛ր արիւնած ծառերու ափին մէջն ոսկեղէն:

Ամէն շրթունք մանուկի, եւ աղջկան ամէն մատ,
Կ'ոգեվարին՝ սպլոտած՝ թերթերու մէջ ծաղիկի,
Կապոյտ աչքեր լո՛կ կ'ապրին կեանք մը՝ ծածուկ
ակնարկի,
Ուր՝ անկասկած՝ կը ծիւրի թիթեռնիկ մը յուսահատ...

Եւ բոլորին անծանօթ Գողգոթայի մը վրան,
— Այն պահուն՝ ուր ճամբաներն եւ կածանները
թագուն
Դեռ ծարաւ են յամեցող անցորդի մը քայլերուն,—
Տարտամութեամբ մը չքնաղ՝ կը գծուի խաչն իրիկ-
ուան:

Հայնատարած կ'անցնի ան՝ զերդ թռչուն մը բոցաթեւ,
Հեռուներու անհամար գմբէթներուն վերեւէն
Որոնց ուղիղ նետերուն բացած հազար վէրքերէն
Հորիզոնը կը հոսի՝ բիւրակն առու մը իբրեւ...

Օ՛, խաչերը իրիկուան զոր կը տեսնեմ ամէն տեղ,
Խաչեր ոսկի եւ անբիծ՝ ստուերներով անսահման,
Խաչերն այդ մեծ՝ ուր արեան հայելիներ կը դողան,
Ուր կը գամուին հովերուն թեւերն ու սիրան յորդազեղ.

Անյագութեամբ կը ցանկամ մեռնիլ հո՞ն վայր մը
գաղտնի,
Հեռո՞ւ անգութ աչքերէ, ծայնէ, լոյսէ ալ հեռո՞ւ՝
Ինչպէս այրին խորն հիւծող մէկ զարնուած եղերու,
Կամ թռչուն մը վիրաւոր որ թուփին տակ կը թօշնի...

Կեանքըս՝ խաչուած՝ կ'արիւնի իրիկուան չորս
թեւերուն,
Ու կը մեռնի իմ հոգին մահով մը որ չ'սպառիր.
— Ալ մինչեւ ե՞րբ, ո՞վ մարդիկ, խաչելութիւնն այս
անհուն,
Զոր կը կրեմ ես ուսիս՝ ճամբուն վրայ այս անծիր:

Տ Ա Ր Փ Ա Ն Ք

Ծիծառներու թռիչքին բաց հովահարն հմայիչ,
Ճերմակութեամբ կը խնդայ.

Կը ծովանայ մթնշաղն հոգիիս մէջ քիչ առ քիչ,
Ինչպէս բոյր մը շափիւղայ.

Խոնաւ տարփանքն յասմիկին՝ հռվերուն մէջ կը գծէ
նուրբ մէանդրներ քմայրի.

Մէրով հասուն լուռթեան գաղտնի այտը մետաքսէ
Դաշտերուն մէջ կը հակի...

Ես կը սիրեմ սա ճամբան որ բլրէն վար կը տեղայ
Մէջէն ծաղկած ծառերուն,
Եւ գնչուհին՝ որուն ցի՞ր վարսերուն մէջ կը խաղայ
Խարտեաշութիւնն արեւուն:

Ու կը սիրեմ իրիկունն որ տղու միս կը բուրէ,
Եւ ամպերն ուր դիւրահոս
Լոյսի ակեր կը փրփրին, եւ լոյժ հեռուն պարփիւրէ,
— ձոխ բնութիւնն հեթանոս...

Օ՛, կ'ուզէի աչքերուս եւ շրթունքիս անյատակ
Բաժակն երկա՞ր ողողել
Բուրումներով, կանչերով եւ լոյսերով ընդարձակ,
Անծրեւներով ոսկեթել.

Լեցուի՛լ, լեցուի՛լ, ո՞վ տարփանք, ազահօրէ՞ն
Եւ բնութիւնն այս շռայլ՝
Աստուածներով իր անթիւ, անհպելի խորհուրդով՝
Իմ հոգիիս մէջ զգալ...

ԵՐԱՆԳԱՊՆԱԿՍ

Զգայութիւն, Զգայութիւն եւ Գոյնե՞ր.
Երազն է գոյն եւ գոյնն՝ երազ մը գաղտնի.—
Լոյծ ու տարտամ դաշտանկարն այս ունի
Զանծրոյթն հոգւոյս կամ խնդութիւնն ոսկեհեր...

Ինչպէս կոյր մը կը զգայ ծեւը իրերուն,—
Օ՛, ես կը զգամ իմ սրտին մէջ ունենալ
Զգայութեանց երանգապնակ մը շռայլ,
Նուրբ ծայներու եւ լոյսերու թրթուուն:

Ես չեմ տեսներ վարդ հովահարը ցայգուն,
Ու չեմ լսեր սրինգն հովուին,— այլ կը զգամ...
Գիրգ թոյրի մէջ թաթխած գրչով մը փարթամ՝
Կը նկարեմ լո՛կ զգացածն իմ հոգւոյն:

Քերթուածիս կուտամ կշռոյթ մը անփոյթ՝
Եղնիկի խօլ սստումներուն պէս պչրոտ.
Զայն կ'ողողեմ կիսաստուերով մ'երազկոտ
Որ դուն զգաս ծո՛ւփ կախարդանքն իր կապոյտ...

Եւ որպէս զի հայեացքիդ տակ քու ներքին՝
Գոյներն հնչող զգայութիւն մ'երկարեն,
Տողերուն ծայրն՝ իբրեւ բոժոժ լուսեղէն՝
Ես կը կախեմ ոսկի յանգեր թանկագին։

Նկարս կ'ըլլայ գոյնի մշուշ մը դիւթիչ,
Սնօսր եւ նուրբ, լուծուած՝ օդին մէջ ցայցուն,
Զի Բնութիւնն զգայութիւն է համբուն,
Ու Բանաստեղծն զգայութեանց նկարիչ...

ՅԻՇԱՏԱԿ ԲՆՈՒԹԻՒՆԸ

Բնութիւնը երբեմն ինձ յիշատակ մը կը թուի.
Պարտէզէ մը հինաւուրց՝ մշուշի պէս բարձրացող՝
Յիշատակ մը գոյներու, շշունչներու եւ բոյրի...

Գոյներուն մէջ ես կը զգամ պերճ սիրտ մը որ
կ'արիւնի,
Զայներուն խորն՝ երազի արձագանգ մը հողմացիր
Ու ծաղիկէ մը ծորող բոյրի վէրքեր ծիրանի։

Կը նոյնանամ այն ատեն Բնութեան հետ միասին,
Երանգներով կը լեցուիմ, համակ բոյրեր կը ցոլամ,
Եւ թրթուուն իմ սրտէն՝ թել թել ծայներ կը հոսին.

Բնութիւնն ինձ կը թուի յիշատակ մը մոռցուած,
Յիշատակ մը գոյներու, բուրումներու եւ ծայնի՝
Որ կը ծաղկի միջոցին խորունկ ափէն մշտաբաց...

ԼՐՈՒԹԻՒՆ...

Ամպերն համբուն կ'ոգեվարին յուլօրէն՝
Երանգներու տաւիղի մը մեներգէն.
Նունուֆարներ դեղին դեղին կը մաշին,
Կը հագուի օդն ալ շղարշը մշուշին:

Ամէն ծաղիկ՝ ուղիչն իսկ իր բոյրին՝
Վար կը հակի գանդա՞ղ, յոգնա՞ծ, ցողին տակ.
Մինչ սափորներ կ'երազեն ափն աղբիւրին,
Արօպին մէջ կը ծիւնէ հօտն սպիտակ...

Եւ լոռվթիւնն այնքան նուաղ է կարծես,
Որ հոգուհին կ'երգէ ձայնով մը շքեղ,
Չըսելու հեւքը մանկան մը անտես.
— Դա՞ռն է տեսնել գիծերու մահն ամէն տեղ...

Դուցէ ափիս մէջ իրիկուան երբ զգամ
Հատ հատ քակուիլն հիւսկէններուն լուրթ, կարմիր,
Հոգիս անոնց մէջ խո՞ր թաղած՝ գինովնամ՝
Լիճի պէս զինջ լռութենէն հեշտալիր...

Բ.

ԿԱՊՈՅՑ ՀԵՔԻԱԹ

Տեղ ոսկի տեղայր ի փեսայուրեան
Արտաշիսի,

Տեղայր մարզարիս ի հարսնուրեան
Սարիմկանն:

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ

Երազի մը պէս վիթթող մթնշաղին լոյսն հեքիաթ՝
Ծառերէն վար է կախեր պատմուժանն իր կախարդի.
Ծածուկ եւ նուրբ ձեռքերու քնքուշ հպման տակ
արծաթ՝
Շէկ ու լազուարթ հասկերով շատրուանը կը յորդի...

Հովուի սրինգ մը՝ հեռուն՝ կը սիրերգէ խանդակաթ.
Կ'անրջանայ պահն այս լոյժ՝ ինչպէս բուրում մը
վարդի,
Եւ սրտերուն մէջ կ'իջնէ չքնաղ տենչ մը լիառատ.
Օ՛, երկինքն՝ աստղերու թաւիշ զօղանց կը կաթի...

Կոյս աղջիկներ՝ անկասկած՝ լիճի մեզրին կ'երազեն
Մեղրալուսնի սենեակին մշուշ կապոյսն հեշտածայն
Եւ անծանօթ Խշանին համբոյըները բոցեղէն:

Ցայգուն յակինթ մերկութեամբ կը լոգնան ծառ ու
շափրակ.
Կ'ուզեմ օծել իմ հոգին ու իբրեւ հարս պժնել զայն
Մթնշաղին ծիածան ծով դիւթանքով ներդաշնակ...

Լոյսն է կախեր ծառերէն՝ պատմուժանն իր կախարդի...

Պ Ա Ր Ի Կ Ը

Et j'ai cru voir la fée au chapeau de clarté.
STEPHANE MALLARME

Զինջ հոգեվարքն իրիկուան՝ վարդերուն մէջ կ'ա-
րիւնէր
Վիտակներու սարսուռով եւ շրշիւնով շղարշի.
Լիճին ծաղիկ կապոյտէն վեր կը կայթէր՝ լուսահեր
Նայեադներու խմբապարն ցայտքերով յորդ ու լայնշի:

Ես կը զգայի մերկութիւնն օդանոյշի մը մանուկ,
Որ կը ծիւնէր ափերուս մէջ վարդ առ վարդ հեշ-
տագին,
Կը ծծէի իր մարմնին խարտեաշ բոյրը խուսափուկ,
Վայրի գրգանք մը բոցեղ կը լեցընէր իմ հոգին...

Կարօտներու փթթումին վշտահար պահն էր անդորր,
Պահն՝ ուր աչքեր խանդակաթ ուղիները կը զննեն,
Եւ ամէն սիրտ կ'ունկնդրէ ցայգուն մրմունջն հե-
ռաւոր՝
Հոն փնտոելով իր սիրոյն ոտնածայնը ծիւնեղէն:

Ես ալ հոգիս լայն պարզած կը սպասէի Տեսիլքին,
Զերդ առազաստն հոլանի կ'երազէ հով մը արբած,
Երբ ծուփ ճամբուն ծայրն, յանկարծ, իրիկուան
մէջ ոսկեծին,
Ինձ երեւցար, ո՞վ Պարիկ, ծաղիկներէ դուրս ցայտած:

Ծամերուդ մէջ կը ցնծար սիւքին ծիծաղը պայծառ,
Եւ արծաթը լուսինին ծափ կը զարնէր զերթ ծնծղայ.
Ճամբուն սալարկն սպիտակ՝ իբրեւ ծեռք մը լուսավառ՝
Անրզական մերկութիւնդ ինծի տուաւ իբր ընծայ:

Ու գինովցայ ես շուայտ միսիդ գաղանի վարդերէն,
Զերդ հեթանոս՝ պաշտեցի գեղեցկութիւնդ ու շրթ-
ներդ.
Եւ շնչեցի՛ լիաթոր, ագահութեամբ, խօլորէն,
Հեքիաթալից երեկոն որպէս համբոյրդ երփնաթերթ...

ՀԱՄԲՈՅՑՐԸ

Դիշեր մը զինջ՝ աղու քայլով ծառերուն մէջ կուզայ ման.
Ամէն ծաղիկ կը պարուրուի երազանքի մշուշով,
Թաւուտներուն տակ կը բացուին բոյրի լիճեր հոգե-
թով,
Եւ նայեադի մերկութիւններ սիւքերուն մէջ կուզան
ման...

Անուրջներուս արահետչն անտառ կ'ուղղուիմ ես
նորէն,
Զի կը լսեմ լուսաճանանչ Պարիկիս լացն հեւհեւուն
Ու ծարաւ եմ անոր հոգւոյն եւ նայուածքին արե-
ւուն՝
Որ անտառին արահետէն կուզայ դէպի ինձ նորէն:

Միջոցին մէջ մեր համբոյր՝ բիւրեղացա՛ծ՝ կը դողայ...
Եւ աստղերու տարմը ճերմակ, հովահարի պէս բաց-
ուած,
Անոր դէմքին կուտայ այգի զինովութիւն մ'ոսկեմած.
Եւ զերթ համբոյր՝ միջոցն անհուն մեր շրթներուն
կը դողայ...

Բորբ մատանի մը ծեռքիս մէջ կ'իյնայ մատէն անոր
նուրբ,
Եւ անտառին գիշերն համակ կը թափառի պարտասուն.
Մեկնող քայլեր զուրին վրայ կուլան հեքիաթմը սիրուն,
Մինչդեռ ափիս մէջ մատանին՝ զու՞ր կը կանչէ
ծեռքն իր նուրբ...

ՄԵՂՐԱԼՈՒՍԻՆ

Գիշերն էր այն կապուտակ — կը յիշե՞ս դեռ, ո'վ
Պարիկ —
Ուր մեր մատղաշ սրտերուն հարսանիքը տօնեցինք...

— Լիճին վրայ կը շողար շառայլներու թեւ մը հիր,
Եւ մարմաշը փրփուրին կը վէտվէտէր լուսալիր.
Զրանոյշներու զինջ պարէն կը ծիւնէին շափրակներ,
Լուսնին լոյսն ալ ճիւղերուն շուրջ մատանի կը հիւսէր:
Օ՛, առագաստ մը լոյսի՝ բանուած արծաթ ծոպերով,
Որ կը բացուէր սիրատարի պարտէզներէն՝ զմբուխտ
ծով,
Մեզ կը տանէր շողերու ծո՞ւփ ուղիչ մ'անծանօթ:
Շուշաններու հոծ փունջեր՝ անքիծ դէմքէդ նախան-
ծուու,
Կ'արտասուէին կուսութիւնն իրենց թաւիշ՝ ծեռքիս
մէջ։
Մարմնոյս վրայ կը զգայի մերկութիւննին վառ եւ
գէջ.
Բայց նայուածքիդ շուշաններն էին որ լո՞կ կը ըմաէի...

Թիթեռներու թրթուուն պատմուճանէն ծիրանի՝
Ծիածաններ կուզային — եւ նուազներ՝ սիւքերէն,
Ու երկինքը թարշիշի գոյնով կ'օծուէր նրբօրէն։

Կը ծովանա՞ր զմուռսի բոյրն հովտին մէջ հեռաւոր,
Եւ մշուշի բլրէն վար կ'իջնէր կարկաչ մը աղուոր...
Կախարդական համբոյրով կը սահէր պերճ նաւը մեր
Մեղրալուսնի ճամբայէն՝ ուր կարապ մը կ'երազէր,
Երբոր, յանկարծ, երեւցաւ՝ պուրակէն դուրս մօ-
տակայ,
Մեղեսիկէ սիւներով ապարանք մը շափիւղայ...

Եւ այդ գիշեր—կը յիշե՞ս—անկողնին վրայ հարս-
նութեան,
Նարնջենւոյն ծաղիկներն մէր զգուանքէն թօշնեցան...

ՃԱՄԲԱՆ

Անյայտ շուքեր մե՛ղմ կ'անջատուին...
Օ՛, արծագանգն ոտնածայնին
Որուն՝ միջոցն առանց թեւի՝
Ճիւղերուն մէջ կը հետեւի.
Այն պահն է նուրբ՝ ուր տրտմութեան
Քողը կ'անցնի ծածուկ ճամբէն.

Ուր կը զգամ թէ այդ հին ճամբան,
Ոտնածայնին բացած վէրքէն՝
Ճիւանդ դէմքի պէս կ'այլայլի.
Գետնին վրայ սակայն բայլի
Թեթեւ հետք մ'իսկ, ա՛հ, չի դողար.
— Ե՞նչ, մինակ եմ ձամբուն վրան...

Դա՛ռն է յիշել սիրուած ճամբան...

ՄՈՌՅՈՒԱԾ ՊԱՏՇԳԱՄԸ

Զերդ գինիի ոսկիով լեցուած բաժակ մը սիրուն,
Աղջիկի կայթ մը ինչպէս ծաղիկներով պատարուն,
Ու հովերէն արքեցած շրթունքի մը պէս պայծառ,
Պատշգամը կը յորդի՝ իմ Դղեակիս որմն ի վար...

Երբ բազրիքին կը հանգչի մթնշաղի համբոյըն հիր,
Ու հարեւան զրցայտքին թեթեւ ցանցը քաղցրալիր
Կը շոյէ օդն իր շղարշ սարսուներով հոտեւան,
Սիրուելու մեծ բաղձանքներ սրտէս ազատ խոյս
կուտան.

Ծաղիկներու երգեհոնն ինձմով լեցուն կ'երգէ ցած,
Եւ ուղիին եզրն ի վար՝ ափ ափ երազ կը բաշխեմ.
— Պատշգամ մըն է հոգիս՝ ծաղիկներու տակ պահ-
ուած,
Որուն առանց նայելու՝ անփոյթ կ'անցնին առջեւէն...

Ս Ո Ւ Տ Ը

Երբ ծառերու շուքերն անձա՞յն կը սքողեն
Դաշտանկարն առազատով մշուշի,
Վարդերուն մէջ ժամանակը տրտմօրէն՝
Երանգ լալով մատներու տակ կը մաշի,
Յետ միջօրեայ դանդաղութեան այդ ճամբուն
Անսպառ սուտն ինչքան է հեշտ սրտերուն...

Կարապին վիզն հեռուն թօշներ է ծածռւկ։
Ու կը զգամ թէ նուազման թեւ մը կ'անցնի...
Պահն է տարտամ՝ ուր վարդին բոյրն իսկ փափուկ։
Մեր դողահար ծեռքին շատ ծանր կը թուի.
— Մէանդրի պէս կանաչին մէջ թափառուն՝
Օ՛, սիրոյ սուտն ինչքան է քաղցը իմ հոգւոյն...

ԱՆՑՈՐԴՈՒՅԻՆԻ ՄԸ

Բոլոր խօսերում քո ձայնն է հնչում,
Բայց անյայս ես դու, դու չունես անուն...
Վ.ԱՀԱՆ ՏԵՐԵՍՆ

Ա. ՍԻՐԵՑԻ...

Թագ լոյսերու մշուշին մէջ անցա՞ր շուքի պէս.
Զեռքիս վրայ կարծեցի զաղտնի սարսուռ մ'զգալ ես,
Հիւծի՛լ, հիւծի՛լ՝ նկարի մը հորիզոնն անհետող
Մէանդրի մը պէս դանդաղ՝ ուր կ'իջնէ շուքն օղ
առ օղ... .

Անցար արագ — եւ ինծի յիշատակ մը թուեցար
Ու փշրուած կահոյրի մը հէզ ծայնը հեռակայ.
Թէեւ դէմքըդ չըտեսայ նոյնիսկ ըոպէ մը նիհար,
Բայց դուն եղար ինծ ծանօթ ու սիրելի, մի՛շտ
ներկայ:

Ծուշի ստուերիդ՝ իբրեւ խենթ հետեւեցայ ցայգն
համբուն.
Ու քեզ ծածուկ սիրեցի այնքան անհուն եւ գինով,
Որ պահ մ'ետիդ դարձար դուն զգալով քու քայլերուն
Կաշկանդուիլն իմ սիրոյս զերմ ու թեթեւ շղթայով...

Թագ լոյսերու մշուշին մէջէն անցա՞ր շուքի պէս...

Բ. ԱՆՈՒՆԴ

Անուններուն ամենէն գեղեցիկը ունիս դո՛ւն,
Եւ քաղցրածայնն ամենէն՝ տրոփիւնին պէս սրտին,
Յաւերժօրէն լուսափայլն եւ քնքուշը, տենչալին—
Զի շրթներուս համար իմ՝ չունիս եւ ո՛չ մէկ հնչիւն...

Լո՛կ անունդ այդ կը սիրեմ զի հանելուկ մըն է ան,
Զինց ու զուարթ շեշտերով ու թերեւս ալ տխրամած
Արծագանգ մը վաղեմի՝ ծառերուն մէջ կորսուած,
Եւ սարերուն վրայ կանգնած եղնիկի մըն է նման...

Երբ օր մըն ալ նայուածքիս խաչը ճամբէդ բարձ-
րանայ,
Եւ արիւնիլն զգաս դուն քու ափերուդ արքենի,
Ա՛հ, շո՛ւտ, խոյս տուր աչքերուս խանդոտ խայթէն-
վայրենի.

Նո՛յն արծագանգն եղիր դուն, նո՛յն եղնիկը լեռներուն,
Եղիր ծանօթ ինծի լո՛կ այն անունով անհնչիւն
Որ կը կապէ քեզ շուքիդ—միշտ սիրելի ու ներկայ:

Անուններուն ամենէն գեղեցիկը ունիս դո՛ւն...

ԳԱՂՏՆԻ ՍԷՐՍ

Զե՞ս զգացած, ո՞վ Պարիկ, կարապի մը պտոյտին
 Հովահարն որ բացուելով, ինչպէս կարօտ մը ջերմին,
 Դէմքիդ վրայ կը սփռէ լուրթ երազը ջուրերուն
 Եւ աչքերը հմայքի մէանդրներէն կը տանի.
 Թմբիներու ծոյլ շուքին — ուր միջոցը, գողունի՛,
 Կ'իջնէ հանգչիլ պահ մ'իբրեւ մանկան վիզին մէջ
 անհուն —
 Զե՞ս ունկնդրած լուռւթեան սիրտն որ կ'ոստնու գերդ
 եղնիկ,
 Եւ կամ մոլար մեղուի թեւերուն հետ ցոլացիկ՝
 Կը սպրդի բոյրերէն, գոյներէն եւ լոյսէն ներս...
 Օ՛, գինիի պէս կարմիր ու ծովացած շուայլ սէրս...

Սէրս՝ որով շամբշօրէն դատարկ կեանքս եմ ողողած,
 Սա առազաստն է ուռող՝ մթնշաղով մը խարտեաշ.
 Գարնանային երկնքին զուարթ կապոյտն է մարմաշ՝
 Թռչունի մը երազով թեւերուն տակ ամփոփուած.
 Ամէն ինչ է շքեղ սէրս — ըլլայ ուղին այս թագուն,
 Վարդին մէջ լոյսը ծափող կամ բերկրանքն որ կը
 թօշնի.
 — Կ'ուզեմմեռնիլ հոգիիս՝ հինաւուրց սէր մը գաղտնի,
 Զահերուն եւ սուրբ խինդին եւ շլացման մէջ այզուն...

ՇԱՏՐՈՒԱՆ

Աւազանին մէջ երազող՝
 Ո՞վ մերկութիւն շատրուանի,
 Որ պարոյրէդ ետք ծիրանի,
 Սիւքերուն տակ կուլաս օղ-օղ՝
 Աւազանին մէջ երազող,

Կապոյտ գրգանքն հովուն վճիտ
 Ծամերուդ մէջ կը խաղայ խօլ.
 Եւ ծառերուն բոյրն հեշտամոլ
 Կ'ընծայէ քու տարփոտ մարմնիդ՝
 Կապոյտ գրգանքն հովուն վճիտ...

Կա՞յ աւելի հեշտ նուաղում
 Քան թալուկը շատրուանին,
 Որ իբրեւ ծիւն մը թաւշային՝
 Շափրա՛կ շափրա՛կ կ'իջնէ տրտում.
 — Կա՞յ աւելի հեշտ նուաղում...

ՍՐԻՆԳՆԵՐ

Ա. ՀԱՌՈՒՄ

Շատրուանէն վար
Մեղմ կը ծաւալի
Հակում մը կամար
— Արկած հրաշալի:—
Կը զգամ բոյրերուն
Ծանրութիւնը վարդ՝
Ուր տարփանք մ'անհուն
Կը հիւծի հանդարտ...

Պահն է մեղկութեան.

Վիզ մը կարապի
— Ճերմակ լոյծ սպի
Միջոցին մէջ լայն —
Կապոյտն ամպերուն
Կ'ընծայէ լիճին.
Գիծեր երազուն՝
Շուքէն կը մաշին...

Ժամն է անստոյգ՝
Ուր հակման փափուկ
Վիզին տակ գաղտնի —
Միլտ մը կը մեռնի:

Կամարներ շուայտ՝
Յօղունի, ամպի,
Վիզերու անյայտ,
— Օ՛, կա՞յ աւելի
Նուրբ արուեստ մը՝ քան
Հակումն այս փարթամ.

Հակումն այս երկար
— Արկած հրաշալի —
Որ կը ծաւալի
Շատրուանէն վար:

Բ. Հ Ա Ս Յ Ա Վ

Ծառերու Հարսին
Չեռքերէն անփոյթ՝
Ծածուկ կը թափին
Ուլունքներ կապոյտ.

Ծառերու Հարսին
Ցուպէն մոգական՝
Կը ցայտէ նրբին
Դողանջն իրիկուան.

Միջոցն է հիւսուած
Հմայքով արժաթ
— Մետաքսեայ պերճ ցանց —
Ուր խնջոյք մ'առատ
Թեւերու, սիւքի,
Խենթ կը բռնկի...

Կողողուի ճամբան
Հարսին մերկութեան
Ծառ շլացմամբ ծով,
Եւ իր վարսերուն
Խոյանքէն ցայտուն
Հեղուկ ցոլքերով,
Վարդերով հեշտին:

Եւ անցորդն յետին՝
Ճամբուն այդ անուրզ՝
Իր քայլերուն շուրջ
Օ՛, կը զգայ անյայտ
Շղարշ որոգայթ
Մ'ուր կը սայթաքի
Սիրտն իր եղնիկի

Դիւթուած ծառերուն
Հարսէն հեշտամոլ,
Հմայտուած ցայգուն
Փանդիոներէն խօլ...

Ծառերու Հարսին
Ցուպէն մոգական՝
Կը ցայտէ հեշտին
Դիւթանք մը գաղտնի —

Շուայլ շատրուան
Բոյրերու, ծայնի՝
Ուրկէ կը թափին
Ուլունքներ կապոյտ...

Գ. Թ.Փ.Ա.Ն.Ր

Չուրերուն վրան՝
Մատնիներ ոսկի
Վարդ վարդ կը շողան...

Գգուանք մ'աղջիկի,
Իրիկուան մէջ ծուփ,
Կը ծիւնէ՝ կապոյտ...

Շաւիղն հոսանուտ՝
Աչքով կիսախուփ,
Ծառերուն ներքեւ,
Կ'երազէ լիճին
Ծփանքն հոլաթեւ
Ու ծով ծափն հեշտին:

Օ՛, ծիւն ծփանքին
Հովահարն առոյգ՝
Ափին մէջ զուրին...

Շուշաններուն մէջ
— Հարսնարան ծածուկ —
Թեւով թիթեռի
Կը բացուի՛ անվերջ
Պահն մեղրալուսնի՛
Ուր կը ծիւնէ նուրբ
Գրգանք մ'աղջկայ,
Իրիկուան մէջ ծուփ:

Ու երբ սիւքն ահա
— Գիսակ ոսկեթել —
Կուգայ փայփայել
Նինջը լմակին,
Կը ծաղկի՛ լոին
Ծփանք մը լազուարթ
— Նունուֆար թաւիշ —
Ուր կը շողան վարդ
Մատնիներ թարշիշ...

ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Երազներուս լճակին ափը պարտէզ մը շքեղ՝
Մէզի թանձը դիմակին տակէն ինծի կը նայի.
Դէմքի մը շուրբն ես կը զգամ, այս կեանքին մէջ ամայի,
Որ կը հակի հոգիիս՝ ժպիտով մը լուսազեղ...
—Կանաչին մէջ այդ ծփուն՝ հեքիաթ մը կայ մոռ-
ցուած.

Հո՞ն մանկութիւնս կը խայտայ, շատրուանի ցոլքերով,
Ու կ'ոստոստէ զերդ այծեամ մ'որ սարերէն է գինով.
Հո՞ն մանուկի սիրտս անմեղ — ծիծաղներու մէջ
պայթած,
Երկնքին պէս յորդ գարնան՝ լի՛ թեւերով ծիծառի—
Իբրեւ զանգակ մը Զատկի կը դողանցէ խօլօրէն...
Այս իրիկուն կը լսեմ իր վճիտ կանչը նորէն,
Ու կը վազեմ ես իրեն արահետէ մը գաղտնի...

Խնջոյքի ժամն է, հոգի՛ս, ուր կը յորդի վարդ գինին,
Ուր լոյսի լոյծ թիթեռներ կուժերուն մէջ կ'արքենան,
Եւ բամբիռներ կը ծափեն. ժամն է, հոգի՛ս, խնդութ-
եան,
Ուր դէմքերուն վրայ՝ կարմիր հովահարներ կը
բացուին...

Ես կը շնչեմ հովերուն կայտառութիւնն հերարձակ
Որ լուռթեան մարմարին վրայ կ'ոստնու քըքալով.
Տղու զուարթ նայուածքին օծապտոյտը թոթով՝
Կը լեցընէ իմ աչքերն անբծութեամբ մ'անյատակ.
Օ՛, առաւօտն հեշտանքին որ կ'ողողէ զիս կարծես...
Ու ես կը զգամ, այս գիշեր, թէ քայլերով եղնիկի,
Զինջ բոյրերուն, եթերին եւ աստղերուն հետ ոսկի,
Մանկութիւնս գաղտնօրէն ներս կը սահի հոգիէս...

ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԿԱՐՈՏ

Մանկութիւնն ես կը սիրեմ շամբուշ տարփով մը
խարտեաշ,
Կիրքով ամառ գիշերուան, հովին սէրովը մարմաշ,
Եւ յամոյրին գրգանքով՝ բարձունքներուն համար վէս
Ու ջրվէժին փրփրադէզ:

Ես կը սիրեմ երազել հորիզոնն իր նայուածքին՝
Ուր ովասիս մը յուռթի, անբծութեան ափունքին,
Զինջ լոյսի մէջ կը ճօճի եւ ճամբորդին պարտասուն
Կը շռայլէ բաղցրութիւն:

Պայծառութիւնն իր սրտին կը կախարդէ զիս ծա-
ծուկ,
Մէանդրներու շքալից դանդաղութեան պէս հեղուկ,
Ու ծեռքերս կարօտով կը տանի սա վարդերուն
Ուր կառչեր է բորբ առատուն...

Ու ես կը զգամ հոգիիս՝ ինչպէս բոյրէ մը հրուտ՝
Պարուրուիլն իր աչքերուն լոյծ շնորհովը կապոյտ,
Եւ արքենալն իր զուարթ խոպոպներուն կնդրուկով
Ու մաքրութեամբ ճակտին զով:

Ո՞վ մանկութիւն, վաղեմի հայրենիքն իմ, ամենուն.
Չմեռն՝ աչեղ օճախին մօտ կծկուող մանկութիւն,
Դեղածիծաղ այտերով, կապուտաչուի ու թեթեւ՝
Ո՞վ մանկութիւն լուսաթեւ,

Եթէ, աւա՛ղ, հոգիէս ա՛լ խոյս տուած են անհետ՝
Խաղերդ, սէրերըդ բարի, սրբութիւնդ խնկաւէտ,
Թո՛ղ գէթ մեռնիմ մանուկի հոգեվարքով մը խար-
ճերմակներու մէջ մարմաշ... [տեաշ՝

ԵԿԵՂԵՑԻՌՅ ՄՈՒԹԻՆ ՄԷԶ ...

Կը պատահի որ յաճախ, երբ արտասուեն մութին մէջ,
Եկեղեցին մեռելի լեցուի ողբով մը անվերջ...

Անծանօթի մը կը զգամ հեծկլտալը մտերիմ,
Զի հէք խաչս կ'արիւնի՝ զերդ յիշուած երգ մը աղու.
Բազուկներս կը պարզեմ անոր սիրտը գրկելու,
Բայց փուշէ թագ մը ճակտիս՝ մութին մէջ խո՞ր կը
խաչուիմ...

Կանթեղին լոյսն հեռաւոր՝ ուր նկար մը կը հեւայ,
Գաղտագողի ամիսիուած՝ վարագոյրի մը ետին,
Կ'ընէ տարտամ մթութիւնն աւելի սեւ ու խորին.
— Վարդարանէն կաթկթող ինչ ցած աղօթք ինձ
կուգայ:

Խնկամանէն դուրս ահա՝ ողբի վիզեր կ'երկարին,
Երգեհոնը կը բանայ սաղմոսին գիրքն էջ առ էջ.
Ալիք ալիք ստուերներ կը փշրուին աչքիս մէջ,
Եւ մոմերուն մղձաւանջն ես կը խմեմ տրտմագին:

Կուրծքիս վրայ կ'երազէ ոսկեծաղիկ մը տմոյն,
Սպասելով անհամբեր՝ համբոյրներուն նայ հողին.
Ամէն կողմէս սպիտակ առագաստներ կը բացուին—
Կուզեմ նետուիլ վիրփուրին ծոցը անյայտ ծովերուն...

Անծանօթին կը լսեմ խուլ հառաչը տակաւին,
Եկեղեցւոյ մութին մէջ, ա՞հ, խաչս միշտ կ'արիւնի.
— Ո'վիմ հոգիս, շու'տ, կնքէ՛ժամագիրքը քուկեանքին,
Հրեշտակը քեզ խաչէդ պիտի քաղէ ու տանի՛ ...

ՆԵՐՔԻՆ ԲՆԱՆԿԱՐ

Անդի՞ն, անդի՞ն կապոյտէն հեռուներու մոգական,
Ու ծովերէն ալ անդին—կղզի մը կայ անծանօթ.
Մերթ կը սուզուի ան ցայգուն թախիծին տակ
մշուշոտ,
Դղեակն իր մերթ կը կերտէ վարդերուն մէջ առ-
տուան...

Միջոցն իր կա'մ հիւանդ է, կա'մ խինդերով ակաղծուն.
Ո՞վ կը ճանչնայ, թէեւ զայն կը զգամ շա՞տ մօտն
իմ սրտին,
Անհուններու հեքիաթէն անդին տանող այդ ուղին,
Եւ ո՞ր թուչունն է թառած կղզիիս լոյս ծառերուն:

Բայց երբ աչքերս կը լեցուին մայրամուտով մը օրհաս,
Կամ երբ Զատկի ծնծղաներ կուրծքիս տակ խօ՛լ կը
հնչեն,
Ես կը զգամ թէ կղզիին մէջ եմ նստած այն ատեն,
Հեռուներու կապոյտէն անդին նստած՝ զերդ երազ...

ՀԻՆ ՈՏՆԱՁԱՅՆԵՐ . . .

Ծառերն երբոր կը հագուին լազուարթ հանդերձն-
իրիկուայ,
Եւ մշուշը՝ խունկի պէս՝ կը բարձրանայ մարգերէն,
Սեւ երազ մը բացուելով թէեւի նման, տարօրէն,
Աչքերուս դառն ալուցքին կը բաբախէ եւ կուլայ:

Երբ զուրերու դաշնակէն Յաւերժահարսն անտառին՝
Կապոյտ նուագ կը քաղէ իր մատներով պարտասուն,
Կը զգամ քայլեր կանացի որ շուրջս մե՛ղմ կը յածին,
Եւ պարոյր մը դալկութեանց կը պլլուի իմ մարմնոյն:

Թագուն ծայներ հինաւուրց, ինծ սիրելի ծայներ գէջ,
Ա՞հ, կը ցողեն ծաղիկներն իմ Տրտմութեան պար-
տէզին.
Եւ ցոլքերու սարսուռներ լիմին վրայ կ'արիւնին,
Մանիշակը կը խաչուի աղջկան մը ծեռքին մէջ:

Ոսին շող մը հակելով՝ թաւուտներու մօտ ցամքած՝
Գետնին վրայ լո՛ւռ կ'ոգէ Անցեալին մէջ թափառած
Հետքերու ցուրտ արծագանգն,—ու կը լսեմ հեռակայ
Շղարշի մը սօսաւիւնն որ զրցայտքէն կը տեղայ...

Կը բացուի դուռ մը գաղտնի՝ ուր Յիշատակն է գամ-
ուած...

Ահա՛ խուրծեր ծեռքերու խարխափով դուրս կ'եր-
կարին,
Չեռքե՞ր՝ փիթթած՝ ծաղկի պէս, անմեղ ծեռքե՞ր
երկիւղած,
Չեռքե՞ր որոնք կը կանչեն ցայզուն անցորդը յետին:

Վարդերուն մէջ կը ժպտին պայծառ դէմքեր սի-
րարկու.
Հին բայց անոյշ օրերու հոգեվարքով ճօճելէն
Պուրակն ամբողջ կ'ապրի՛ դեռ, — կը բացուի վէրքըս
նորէն,
Ու գինովնալ ես կ'ըղձամ այլեւս ոչինչ յիշելու...

Հեռո՛ւ տանին թո՛ղ ինձմէ լեղի բաժակն Յուշերու,
Ու թո՛ղ ըմպեմ նոճիի անտառներէն լեցուած լայն
Գիշերներու կուժէն՝ ուր Մոռացումը կը զեղու —
Ի՞նչ փոյթ թէ ես խեղդուիմ ալիքներուն տակ
Մահուան...

Պ Ա Ր Տ Է Զ Ս

Առուակներուն մէջ յակինթ՝ դաշտին երկայնքն ոլո-
րուն,
Լուսինն անմեղ կը փշրէ ադամանդն իր լոյսերուն.
Կը հառաչչ մատուռի մը երգեհոնն հեռակայ,
Եւ լոռւթիւնն իրիկուան՝ պարտէզիս մէջ կը հեւայ...

Ծիլեր իրենց զերմ նոյյուածքն յոյր հողէն դու՛րս
կը նետեն
Պլուելով շողերու ցողուններուն խօլօրէն.
Տարփոտ ժպիտն աղջկան՝ թուփիերուս մէջ կ'երազէ,
Ծաղիկներէս՝ կանչն անոր՝ կարմիր արցունք կը քաղէ:

Սաղարթներուս շրթներէն հովեր համբոյր կը զողնան,
Համբոյր մ'որուն զգուանքին ծարաւ էի ես ա՛յնքան...
Եքեղ լոյսի ողկոյզներ՝ կախ աստղերուս շիղերէն՝
Հոգեվարքով ամառուան, ա՛ն, կը թոռմին յուլօրէն:

Երկնքին մէջ կը ծորին թէեւ աշնան շառայլներ,
Ու անձրեւը ծառերուն վրայ կը պատոի անըմբեր,
Բայց, ո՛վ հոգիս, տե՛ս, ի՞նչպէս կը բողբոջի առանձին՝
Սէրերուս կոյս Պարտէզին քնքուշ ծաղիկն առաջին...

ՎԱՂԵՄԻ ԺԱՄԱԴՐԱՎԱՅՐԸ

Քառուղին կը քակուին չորս շաւիդներ խաչածեւ.
Անոնց հիւանդ քայլերուն կը հետեւին տիսրօքէն
Անյայտ սայլէր՝ բեռցուած՝ պահերով վարդ ու թեթեւ
Որ կը տանին իրենց հետ անոյշ մասեր իմ կեաքէն:

*

* *

Մեր ծեռքերու սեղմումին տակ ի՞նչքան վիշտ կար
բարի՝
Երբ մենք վաղուց իրարմէ բաժնուեցանք արտմայոյզ,
Բայց թաց եզրէն արցունքիս արդ Ան ինձ մօտ կը
թուի,
Ու կարծ՝ ուղին որ իրեն կը տանէր զիս լիայոյս...

Ծառերուն մէջ պահուըտած ժամադրավայրն հինա-
լուրց՝
Քողածածուկ կոյսերու տարտամ դէմքին է նման.
Գոյնի ամէն քմշոտ ծիր, ամէն ստուեր, ծաղկի ուրց,
Հոն՝ իրիկուան հերիաթին մէջ կը լուծուին մեղմա-
ծայն:

Հին օրերու արծագանգն ուղիէն խոյս կուտայ, օ՝
Ու կը ցողէ մենութիւնս իբրեւ զերմ ծայն մը քրոզ.
— Ահա տօնի սեղանէն ինկած բաժակ մը գինւոյ՝
Որուն հպեր է հեշտ թեւն հովահարի մը դողդոզ ...

Ահա լիճն՝ ուր արեւն իր յորդ վրծինը կը լուար.
Այս թաւուտներն որոնց ե՛ս կ'ըմբռնէի լոկ լեզուն,
Եւ սաղարթներն՝ ուրկէ հովն ոսկի փոշի կը գողնար,
Ա՛հ, ծանրաբեռն են հիմա ոտնածայնով մը թագուն...

Կը դիտեմ վայրն այս երազ ու չեմ ճանչնար այլեւս
զայն.

Շատրուանը լուսածամ ու շամքերը սրնգահար,
Ի՞նչ որ ծածուկ վսփսաց, նոյնիսկ ի՞նչ որ լուց Ան—
Բոլորն ալ ինձ կը խօսին, այլ բառ մ'իսկ չեմ
հասկնար:

Այտիս վրայ դեռ կը զգամ հպանցումը իր դէմքին,
Եւ նայուածքին շափիւղան՝ տերեւներէն կախուած
վար.

Ու այն ատեն կ'ողողուի քնանկարն իմ ներքին՝
Հարս լոյսերով առտուան, — եւ ինքինքս չեմ
ճանչնար...

Մեր ծեռքերու սեղմումին տակ ի՞նչքան վիշտ կար
բարի,
Երբ մենք վաղուց իրարմէ բաժնուեցանք արտմայոյզ.
Բայց, ա՛հ, եզրէն յուշերուս արդ Ան հեռու կը
թուի,
Երկա՞ր՝ ուղին որ իրեն կը տանէր զիս լիայոյս...

ԵՐԳ ԱՆՁՐԵՒԻՒ

Տաւիղներ կուլան
Մէզին մէջ աշնան
Անձրեւին.

Ու կը զգամ սրտէս
Հոսիլն իր՝ ինչպէս
Վէրք մը հին:

Կ'ողբամ օրերն այն՝
Ուր զուարթ էր ծայնն
Անձրեւին...

Արձագանգն երգիս
Կը լեցնէ զիս՝
Վէրքով հին:

Հովը կը դողայ
Թելերուն վրայ
Անձրեւին.

Մենութեան մէջ զինջ
Զերդ վարդ բացուող ի՞նչ
Վէրք է հին...

Գինո՞վ՝ բոյրէն եւ
Մըմունցէն՝ թեթեւ
Անձրեւին,

Կը մեռնիմ երկա՞ր,
Ու դեռ չեմ ճանչնար
Վէրքն այդ հին...

ՄՇՈՒՇԻՆ ՄԷԶ...

Մշուշին մէջ ստուեր մը լու՞ռ կը դողայ...
Եղէզներու կողն ի վար ցօղն իրիկուան
Հեշտ սարսուռի արծաթ վէրքեր կը բանայ.
Եւ մշուշներ ստուերին մէջ կը լայննան...

Զուրերուն վրայ անգոյն ցոլքեր կը կոտրին.
Հիւանդ թուչուն մը կը մեռնի շատ հեռուն,
Խոցուած թեւերն՝ իրրեւ պատանք հեշտագին...
Ցոլքերուն մէջ զուրը կուլայ հեւհեւուն:

Հեծկլտուքի կ'իյնան դողդոջ կաթիլներ
Սաղարթներուն վրայ գոյնով հոգեվարք,
Ու կ'երկարի տղու լաց մը դաշտն ի վեր:

Մշուշին մէջ սիրաս տխու՞ր կը դողայ,
Զութակի մը թելերուն պէս հեծելով...
— Ի՞նչ մշուշ է որ սրտիս մէջ կը լայննայ...

ՄԱՆԵԱԿ

Մեղմ յուլութեամբ մ'օծապոյժ՝
Յոյր վիզիդ շուրջ նետէ՛, ո'վ կին,
Իմ աչքերուս վտակն անգին՝
Ուր կը շողան խիճեր կապոյժ...

Ծոծրակիդ քով անրջասոյզ՝
Կը թաղուին խորն իմ ցուրերուս՝
Ծիծղուն ծամերդ որոնց ոսկին
Թեւեր կուտայ իմ ալիքին:

Ու կ'ոստոստեմ ես խօլաբար
Քաղցրակարկաչ ուսերէդ վար.
— Կը զգա՞ս սարսուռ մ'երակիդ մէջ
Որ կը ծնի տենչ մը անշէջ ...

Գրկե՞ր ես դուն սիրահարի
Սւելի ջերմ, հեշտ թեւեր՝ քան
Լազուարթ պտոյտն իմ աղուական
Որ վիզիդ շուրջ կը թափառի ...

ՀՈՎԱՅԱՐ

Ամառնային իրիկուան պէս՝
Հեշտութիւն մը հովահարի,
Դէմքիս վրայ կը թափառի,
Նուրբ սուտի մը թեւով կարծես...

Ծածուկ ճամբէն զինջ վայելքին՝
Հոգիս, անյա՞զ, կ'իջնէ ահա.
Ու մեղկութեան ափին վրայ՝
Դէմքի ծիրեր ինձ կը հակին:

Մէն մի թափէ վերջ անտերեւ,
Նոր հորիզոն մը կ'առնէ թեւ,
Ուր մեղմ գոյներ կ'անրջանան:

Մոլա՞ր ի՞նչ ցաւ սրտէս կ'անցնի.
—Բողին տակէն կ'ուզեմ զաղտնի՝
Մըմնջել բառն իմ քաղցրագոյն...

ՎԱՐԴԵՐ ՈՒ ԶԵՌԵՐ

Ճերմակ վարդե՞ր, քնքուշ վարդե՞ր, ծաղկամանին
մէջ խարտեաշ, կը կայծկլտան վերջալոյսին շառայլներուն տակ մար-
մաշ.
Շափրակներուն վրայ իրենց սիւքեր զուա՞րթ կը
թռչին,
Ու փերթերէն քաղցր համբոյրի փսփսուքներ կը
փախչին...

Գոյնի համերգ մը կը դողայ փունջին վրայ արքենի,
Ճերդ յուշ մը որ աչքերու մէջ վերածնած կ'արինի.
Ո՞ր փրփրածին յաւերժահարսն է թեւերն իր հոն
փուեր,
Աշնքան յուշիկ կ'ալեկոծին շքեղ վարդերն, հեշտ
վարդեր:

Օ՝, աղջկան մը զիրգ ձեռքերն անոնց վրայ կը բաց-
ուին,
Եւ սարսուռ մը կը դեգերի տերեւներու երկայնքին.
Քաղցրակարկաչ տարփոտ բոյրեր կը բարձրանան ծու-
լօրէն, —
Մինչդեռ ցայգուն կը տամկանան ցոլքերն արբած՝
մշուշէն ...

Բայց երբ չքնաղ ծեռքերը մերկ, ծեռքերն անմեղ կը
հպին
Ծաղիկներուն, հոն ծփալու ծեքծեքումով կարապին,
ու, այն ատեն ճերմակ վարդերն՝ իբր նետահար
հոգիներ,
Մեղմ կը ծիւնեն գորգին վրայ ուր լուսնին լոյսն է
ծորեր :

Իցիւ կոտրած իմ թաղարիս ծաղիկներուն ալ վրան,
Պարիկի մը սէրը ծեռքերն իր երկարէր մանկական,
Պահ մը զանոնք թեթե՛ւ զգուէր համբոյըներով զգլխիչ,
Եւ ի՞նչ փոյթ ինձ որ վարդերս պիտի թափին քիչ
առ քիչ ...

Վարդերու մէջ սահած ծեռքէն ի՞նչ կախարդանք կը
ծագի...

ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՀ

Նկու՛ր, Անցո՛րդ մտերիմ. — Իիշ մը հանգչէ՛ մարմարեայ
Նստանին այս վրայ.

Նայ՛, պահը ծանրաբեռն՝ անուրջներով աղջիկի,
Հոգույդ վրայ կը հակի:

Գիշերն արդին կը տեղայ՝ ինչպէս սիրս մը տարփաւոր,
Եւ լուսնին լոյսն հետաձոր

— Խորհրդաւոր ներմակ տար — ծառերուն մէջ կը հիւսէ
Իր ոսալնը սնդուսէ:

Լուսքիւնը զաղջուրեամբ կ'ոռողի խոս ու շափրակ.
Թոջունի նինջ մանյատակ

Ամեն շարժում եւ մրմունջ կը շղրայէ լիառա
Թելերով նուրբ եւ անյայս...

Շատրւանն իր լոյս քեւերն՝ հանգզող գուռին մեջ ծալլած,
Լու՞ն կ'երազէ երկիւղած.

Շնչէ՛ սիւմին մանկութիւնն եւ մերկութիւնն հարսերուն
Որ կը լոգնան շա՞ս հեռուն...

— Սիրահարներ զերդ մանուկ, մենք սիրս սրտի երազենք՝
Գիշերուան մեջ այս աննենգ.

Երկա՞ր խոկանք մեծ սերեր, ոսկի տարփանք, յոյսեր նոր,
Վաղորդայններ լուսաւոր:

Ահա՛, զերդ բոյր մը զարնան, կը ծաւալի այզն՝ հեռու՞ն —
Պիտի դառնա՞ս նորէն տուն.

Ու քողելով առանձին Գաղտնի ձամբուն մեջ սրտիս,
Գուցէ մոռնաս այլեւս զիս...

— Նախ ժան մեկնիլդ, հեղ մը ես դարձու՛ր ազերդ
Անցորդ եղբայրն իմ բարի. [անարաս,

Տես ի՞նչպիսի չլացմամբ Գաղտնի ձամբուս զիծն արծաբ՝
Մինչեւ երկինք կ'երկարի...

Ց Ա Ն Կ

Ց Ա. Ռ. Կ.

Անցորդին

5

Ա. Հեռումե՞ր... հեռումե՞ր...

Հեռումե՞ր... հեռումե՞ր...

9

Մթնշաղ

10

Կարօտ

11

Մեռնող ժամուան անկիւնէն

13

Իրիկուններ

15

Կարմիր իրիկուն

17

Միքահարս

18

Իրիկուն

19

Չայներ իրիկուան մէջ...

20

Բլրան լանջին

21

Ճամփուն երկայնքին

22

Մեռելոցի իրիկուն

23

Այս վարդ իրիկուան...

24

Դաշտանկար

25

Աշնային

26

Խոնջէնք

27

Դաշտան վրայ

28

Խճանկար

29

Նունուֆարներ

30

Ցայդապար

31

Կիսաստուերին մէջ...

32

Անձըեւ

33

Հրաժեշտ

35

Ցետ միջօրեայ թախիծ

37

Հեթանոս իրիկուններ

38

Իրիկուան կրօնք

40

Անուշաւան

41

Հեթանոսութիւնն

42

Խաչելութիւն

43

Տարգանք

45

Երանգապանակս

47

Ցիշաստակ բնութիւննը

49

Լոռութիւն...

50

Բ. Կապօյս հեմիաբ

Հեքիաթային

53

Պարիկը

54

Համբոյլը

56

Մեղալւսին

57

Ճամկան

59

Մուցուած պատշգամը

60

Սուտը

61

Անցորդուհիի մը — Ա. Սիրեցի... — Բ. Անունդ

62

Գաղանի Սէրս

64

Շատրուան

65

Արինդներ — Ա. Հակում — Բ. Հմայք — Գ. Ծփանք

66

Մանկութիւնս

72

Մանկութեան կարօտ

74

Եկեղեցւոյ մութին մէջ...

76

Ներքին բնանկար

78

Հին ոտնաձայներ...

79

Պարտէզս

81

Վաղեմի ժամադրալայրը

82

Երդ անձըեւի

84

Մշուշին մէջ...

86

Մանեակ

87

Հովահար

88

Վարդեր ու ձեռքեր

89

Հրամեսի պան

91



ՀՀ Ազգային գրադարան



NL0348678

10
quod illud apparet. Et
ad hanc sententiam
etiam respondeo quod
dicitur quod illud
est deus pater
et deus filius
et deus spiritus
et deus missio
et deus gratia
et deus misericordia
et deus misericordia
et deus misericordia



36875